

ՏՈՒԹԹ. ՎԱՀՐԱՄ Յ. ԹՈՐԳՈՄԵԱՆ

## ՅՈՒՇԱՏԵՏՐԷՍ

### Ա.

1918 Յունիս 19-ի Չորեքշաբթի առաւօտն էր, որ լուր տարած-  
ւեցաւ, թէ Հայաստանի նորակազմ Հասարակապետութեան կողմէ  
պատուիրակութիւն մը Կ. Պոլիս էր եկած եւ իջեւանած Թոքատլեան  
մեծ պանդոկը, որպէս զի թուրք կառավարութեան հետ համաձայ-  
նութիւններ մը գոյացնէր:

Ամէն հայու սիրտ մեծ ուրախութեամբ, խինդ ու խանդով լցաւ,  
կուզէինք երթալ ողջունել այդ պատգամաւորութիւնը, որ Արարատի  
վեհ կողերուն շունչը հետ կը բերէր եւ զոր կը բաղկացէին՝ գլխա-  
ւորութեամբ Աւետիս Ահարոնեանի՝ Միքայէլ Պապաջանեան, Աղ.  
Խատիսեան, Կէնէրալ Կորկանեան, Տիգրան Միրզայեանց, Յակոբ  
Քոչարեան, Մ. Պունեաթեան, Թախթաճեան եւ զեռ ուրիշներ:

Այո՛, կուզէինք երթալ ողջունել այդ պատգամաւորութիւնը, որ  
Հայաստանի աղատագրութեան լրարեր աղաւնին էր, բայց հնարա-  
ւորութիւն չկար, որովհետեւ թուրք կառավարութիւնը անմիջապէս  
Թոքատլեան պանդոկ ղրկած էր երկու հայ լրտես՝ Յարութիւն Մը-  
կրտիչեան (յետոյ սպաննւած) եւ Արմաշական բարեժողիկ վարդա-  
պետ մը Համազասպ անուն (կարգալոյժ եղած), որպէս զի դիտեն  
թէ՛ ո՞ր հայերը կուզան ու կերթան պատգամաւորներուն այցելու-  
թեան:

Ես՝ մանաւանդ կը փափաքէի տեսնալ Աւետիս Ահարոնեանը, զոր  
1908-ին թուրք Սահմանադրութեան հռչակած տարին, զարմանած  
էի Բերայի մէջ եւ յետոյ՝ ողբացեալ Ս. Զաւարեանի յուղարկաւորու-  
թեան օրը տեսած էի զինքը:

Կար սակայն հայ-կաթոլիկ ազգասէր ու եռանդոտ վարդապետ  
մը, որ բարեկամս էր, Յովսէփ Վ. Սարուխանեան, եւ որ յաջողած  
էր զաղտնաբար երթալ տեսակցիլ պատուիրակութեան անդամներուն  
հետ: Մէկ օր խնդրեցի այս վարդապետէն զնալ Ա. Ահարոնեանի մօտ  
եւ խնդրել իրմէ, որ գիշեր մը հաճէր ինձ մօտ գալ: Սարուխանեան

Յովսէփի վարդապետի կատարած էր յանձնարարութիւնս եւ տունս զալով իւր քարտը թողած էր, վրան մատիտով նշանակելով հետեւեալ տողերը,

«Մեծաշուք Տաքթ. Թորգոմեան: Մեր մարդիկը \*) տեսայ.»

«ձեր ըսած անձը \*\*) այս երկու օրերու մէջ երեկոյեան»

«Ժամ 9-ին ժամանակները խոստացաւ ձեզի գալ, ուստի»

«գլխոնաք, վասն զի իրեն հետ տեսնւեցայ: 1918 ՅՈՒՆԻՍ 25:»

Սպասելով վարդապետին բերած լուրին, եւ ահա 1918 յուն. 29-ի չարաթ երեկոյին ուշ ատեն, Բերայի մեծ պողոտային վրա կը հանդիպիմ Ա. Ահարոնեանի, կը համբուրւիմք, եւ հետո զայն առնելով կերթանք տուն, ուր ժամերով կը խօսակցիմք, անվերջ կը տեսակցիմք . . . բայց կը թողու մեզ եւ գիշերւան մուտքին կը դառնայ Թորգոմեան:

Պատգամաւորութիւնը մնաց Կ. Պոլիս մինչեւ 1 նոյեմբեր 1918, յետոյ մեկնեցաւ Հայաստան:

Եւ այդ չորս եւ կէս ամսան մէջ շա՛տ ու շա՛տ անգամներ եւ ազատօրէն յարարութիւններ ունեցայ պատգամաւորութեան հետ եւ ունիմ այդ մասին օրագրութիւն մը: Առ այժմ առանց անդրադառնալու այդ օրագրութեան, սա կէտը միայն կուզեմ յայտնել, թէ՛ ես դրաւոր կերպով խնդրեցի որ իրենց կարծիքը ինձ հաղորդեն Հայաստանի նորածին վիճակի ապագայի մասին:

Ինձ պատասխան տւին՝ Ահարոնեան, Պապաջանեան եւ Խատիսեան, որոնց դերերը այսօր հրատարակելով, կը խոստանամ հետզհետէ ներկայացնել Օրագրութեանս կարեւոր այն կէտերը, որոնք ուղղակի վերաբերութիւն ունեցան պատգամաւորութեան Պոլիս անցուցած կարճատեւ ժամանակին հետ:

Բարից, 29 Մարտ, 1936.

ՏՈՒԹ. ՎԱՀՐԱՄ Յ. ԹՈՐԳՈՄԵԱՆ

## I

Սիրելի բարեկամս,  
Բժիշկ Թորգոմեան

Հայ աշխարհի մօտաւոր ու հեռավոր բազմի մասին խօսքս կուղէք:

Անակնկալներով հարուստ մեր օրերում դժւար է վճռական խօսք

\*) «Մեր մարդիկը» ըսելով՝ պատգամաւորութեան անդամները իմացունել կուզէ:

\*\*) Ահարոնեան:

արտասանել ժողովուրդների ապագայի եւ մանաւանդ՝ Հայ Աղբի ճակատագրի մասին, սակայն ինձ թւում է, որ անգամ դադարներին ու հակամարտ շահերի այս համատարած բաղխումներից բարձր կան դերիչխող պատմական օրէնքներ, երկաթէ տրամաբանութիւն, որ կարող է կուան ծառայել քանի մը ընդհանուր տեսութիւնների համար Զեզ հետաքրքրող հարցի տեսակէտից :

Սովորաբար ընդունւած էր մինչեւ այժմ XIX -րդ դարը նկատել ազգայնական դադարներին, ժխտումների յախուռն շրջան. սակայն չնայելով անցեալ դարի վերջից եւ մեր դարի սկզբից ծայր տւած ընկերական վարդապետութիւնների ահազին ծաւալումին, այսօր վստահաբար կարելի է ասել, որ յատկապէս մեր դարն է, այո՛ XX -րդ դարը, երբ ազգայնական շարժումները հասնելու են իրենց զարգացման ծայրագոյն աստիճանին հրամայողաբար լուծումն պահանջելով աշխարհի բաղբի վարիչներին :

Ընկերական վարդապետութեան ամենամեծ սխալն եղաւ իր ծաւալական չարաչար խանդի մէջ լքումի մատնել ազգային հարցը, որ եւ ինչեւ լինի աշխարհի ամենայամառ, ամենաբարձրակոչ, աղաղակող հարցերից մէկն է եւ չպիտի քաշուի հրայարակից մինչեւ արմատապէս լուծուի :

Կրկնում եմ, XX դարին էր վիճակւած լուծել այդ ցաւոտ հարցը, որ դերազանցապէս մարդկութեան հարց է :

Ասացի քիչ վերը «աշխարհի բաղբի վարիչներ», — այժմ այդ «վարիչները» ո՛չ այլ ոք պիտի լինեն, բայց եթէ ազգերը իրենք. եւ այստեղ է հրաշալի հանգոյցն ու լուծումը ազգային հարցի : Եւ տարօրինակ հակադրութեամբ, մի աննման պարագայով այս արդիւնքը պարտական ենք մասամբ նաեւ միջազգայնութեան ընկերական վարդապետութեան քարոզած միջազգայնութեան, որ միանգամայն իր շտանձնած, չը հետապնդած արդիւնքի տարաւ համայն մարդկութիւնը :

Առաջիկայ կոնգրէն լինելու է Ազգերի Արիոպագ, որ պիտի կարողանայ դերադոյն հատուցումն տալ, տառապող ցեղերին : Հայ ցեղը՝ որ ազգերի Արիոպագին պիտի ներկայանայ վաղը իր արդարագոյն դատի արիւնադանդ չքեղութեամբ, անկասկած այսօր իր վերկութեան նախօրեայի առջեւ է կանգնած, եւ ծաղող արեւի ցոլքերի առջեւ տակաւին աչքերը խնտոյած, բայց դարթնում է յուսալի ու հպարտ :

Հաւատում եմ խորապէս, որ մեր ժողովրդի վերջնական փրկութեան ժամն է հնչել, բայց եւ դրա համար մեր ցեղական կուռ իմաստութեան բարձրագոյն աստիճանը պիտի կիրարկենք, դարերի դոր-

ծը կերտելու համար, մեր ընդհանուր լողունգը պիտի լինի այսօր հայ նւիրական հողի եւ թէ մանաւանդ հայ ցեղի 'ի մի համախմբումը :

Հայի «պոչաւոր» կոչումը (Ռուսահայ, Թիւրք-ա-հայ, Պարսկ-ա-հայ, ամերիկ-ահայ) պէտք է կտակել մեր անցեալ, մեր աղէտաւոր պատմութեան եւ ճակտին կնքել հպարտ, անաղարտ, շքեղ անունը՝ «ՀԱՅ» եւ «ՀԱՅԱՍՏԱՆ», ամենէն աւելի անարգած, տրորած, արհւնտուած Հայրենիքը եւ այս իսկ պատճառով հայրենիքներից ամենանւիրականը :

Այս ստեղծագործական դադափարը հետապնդելու ենք, ո՛չ միայն մեր իրական փրկութեան արդարութեան յաղթանակի համար, այլ նաեւ նրա համար, որպէս զի յաւիտենապէս կարողանանք հաշտ ու խաղաղ ապրել մեր շուրջ եզոզ մեր բոլոր հարեւանների հետ, քաղաքակրթութեան իրաւունքի արդարութեան մեծ ու միահամուռ աշխատանքի համար ամենքի հետ :

Անհնարին է մեր փրկութիւնը առանց Հայ Հայրենիքի-կովկասեան ու Թիւրքիոյ Հայաստանի - լիակատար ազատագրումի, անհնարին է այդ ազատագրումը Հայ ցեղի ցրած բեկորների, բոլոր բեկորների՝ 'ի մի համախմբումի :

Անհնարին է խաղաղութիւնն ու վերջնական հաշտութիւնը մեր հարեւանների, մեր այսօրւայ իշխող ցեղերի հետ, առանց Հայ ցեղի լիակատար համախմբումի, առանց «Հայ Հայրենիքի, լիակատար ազատագրումի :

Հին Ռուսաստանը դաժանօրէն խորթ մայր եղաւ մեզ, իսկ նոր Ռուսաստանն՝ աւելի վատթար : Հին Թիւրքիան մեր արիւնը քամեց, նոր Թիւրքիան աւելի վատթար. միայն Նոր-Հայաստանը ազատագրւած եւ վերածնւած ու համախմբւած հայ ցեղն է որ պիտի բարձրանայ այսօր մեր հայրենի աւերակների միջից, որպէս արդարութեան, իրաւունքի, քաղաքակրթութեան զերազոյն յաղթանակ :

20 Հոկտ. 1918 Կ. Պոլիս .

Ա. Ահարոնեան

## II

Յարգոյ Տոբթ. Թորգոմեան,

Պետական գործիչները սիրում են ասել, «Տէէ՛ք մեզ լաւ Ֆինանսներ, եւ մենք ձեզ կը տանք լաւ կառավարութիւն : Այդ տեսակէտից հայ ժողովրդի վերաբերեալ պէտք է ասել, - Ստեղծեցէ՛ք առողջ ազգամիջեան եւ միջազգային քաղաքականութիւն եւ դուք կունենաք ուժեղ եւ հարուստ ժողովուրդ եւ պետութիւն :

Միքայէլ Պապազանեան

## III

Յարգելի Բժշկապետ,

Հայ ժողովրդի որոնումների եւ տանջանքների երկար պատմութիւնը պարզ ցոյց է տւել, որ ամենամեծ դործօնը, որը կարող է ապահովել նրա արժանաւոր ապագան, դա իր՝ Հայ ժողովրդի կենսունակութեան ոյժն է: Նա ինքը պէտք է կռի եւ կռիի իր բաղդը: Նրան համարեա չէին ժպտում եւ չէին օգնում նոյնիսկ բարեկամ համարւող երկիրները: Եւ չնայած ուժասպառ Հայ ժողովրդի թափած արեան հեղեղներին, ներկայ մեծ պատմական օրերում նա՝ Հայ ժողովուրդը պէտք է ամենից շատ յենւի իր ոյժերի եւ իր ստեղծագործական հանճարի վրա: Օտարի օգնութիւնը կարող է միայն լրացնել մեր սեփական ջանքերը:

31 Հոկտ. 1918, Կ. Պոլիս

Մնացէ՛ք բարեա՛ւ,

Ադ. Խատիսեան

Յ. Գ. Ունիմ դեռ Յակոբ Քոչարեանէ եւ ուրիշներէ նամակ- պատասխաններ, որոնք յաջորդաբար պիտի երեւին:

ՏՈՒԹ. ՎԱՀՐԱՄ Յ. ԹՈՐԳՈՍԵԱՆ

